

ԳՐԱԵՐԱՌԱՆԿԵՏ

**Օրմանեան Մաղաքիա Պատրիարքի
«Հայոց Եկեղեցին» Երկին Անգերեն
Վերջին Հրատարակութիւնը 2016 թահի
Աշխառու Թերութեան Արքով**

Դոկտ. Զատէն Ա. Քիմ. Արգումանեան

Ներկայ 2016 թուականին Հայաստանի մէջ Վերակրատարակութեան Մաղաքիա Պատր. Օրմանեանի յայտնի Երկին՝ «Հայոց Եկեղեցի»ին անզերէն բարգմանութիւնը «Անկինարար» հրատարակչութեան: Թարգմանութիւնը ճախսպէս 1912 թուն Մարգար Գրիգորիի կատարած միակ բարգմանութեան կրկնօրինակն է, գեղեցիկ արտաքինով ու պատկերազարդ: Տողատակերուն օգտակար եւ ուսանելի ժանօրագրութիւնները աւելցուցած են Աւտոն քահանայ Մայիսեանն ու Խաչիկ Գրիգորեանը, առանց սակայն ժամանակակից հարիւրամեայ զարգացուները նկատի ունենալու: Բոյորն ալ իրենց ժամանակին վերաբերեալ պատմական յատուկ ժանօրագրութիւններ են:

Պատկերազարդ սոյն հատորը, որուն տիտղոսաբերը կը նշէ «Հայ Եկեղեցւոյ պատմութիւնն ու Վարդապետութիւն», կը յաւելու նաեւ «Ներկայ Կացորինը», զոր բոլորովին չենք տեսներ գիրքին մէջ: Հատորը կը նշէ Ամենայն Հայոց S.S. Գարեգին թ. Կաքողիկոսի անունն ու Արքատեան Թժմի Փոխանորդ Սրբազնին հովանաւորութիւնը:

Ամէն ինչ լաւ կը բուի առաջին ակնարկով, եւ սակայն ինչպէս աննկատ բոլոր գիրքին մը վերակրատարակութեան պարագային գիրքին ՎԵՐՋԻՆ՝ հրատարակութիւնը, որպէս ամենան ըստիրը, եւ կառչիլ առաջին (obsolete) անգերեն բարգմանութեան բնագրին վրայ, եւ զայն ընդորինակել, միեւնույն ատեն խոստանալով, գիրքին մէջ այլապէս անգուստելի, «Ներկայ Կացորին» կոչուածը: Որքան անհոգ ըլլալու են մարդիկ, երբ թերեւս նոյնիսկ չեն լսած անզամ որ Օրմանեանի նոյն կարեւոր գիրքը անզերէնով, դարձեալ նոյն Մարգար Գրիգորիի բարգմանութեամբ, վերջին անզամ լոյս տեսած էր Լուսոտնի մէջ 1955 թուականին Դերենիկ Եպիսկոպոս Պողոստեանի ուշադիր խմբագրութեամբ որպէս հոչակաւոր A.R. MOWBRAY, Oxford-ի հրատարակութիւնը, որ

չխախտելով հանդերձ գիրքին կառոյցն ու կշիռը, աւելցուցած է 20-րդ գործի մը The Twentieth Century անունին տակ, քանի Երարդ Հայ Եկեղեցւոյ յառաջներացը նշելով՝ ամփոփ եւ շատ կենսական գիրքերու մէջ, զայն հասցելով մինչեւ 1954:

Ինչպէս երեւակայել եւ ընդունիլ որ սոյն վերջին հրատարակութեան մէջ մեր ժամանակակից այլ 20-րդ գործի լիովին գոյութիւն չունենար, եւ հրանցուածը անցեալին գրուած երկը կը մնայ, երբ անպայման պէտք էին գործածել Լուսոտնի հրատարակութիւնը իր յաւելեալ ժամանակակից դէպքերը ներառնելով: Ուր մնաց մեր հասկցած եւ յարգելի «գիտական վերակրատարակութիւն» կոչուածը:


Ո՞չ միայն 20-րդ գործին է որ կը պակսի ներկայ արտաքնապէս փայլուն հրատարակութեան մէջ, այլ նաեւ գիրքի վերջաւորութեան APPENDIX III-ը իր թեմերու, նույրապետական արոռներու, թեմականներու, ծխական եկեղեցներու եւ հաւատացնեալներու, կարողիկ եւ բողոքական հայերու ցանկագրեալ եւ սինակներու մէջ ակնյայտնի կերպով դաստիրուած թիւերը ընդգրկելով: Կը պակսի նաեւ յատուկ անուններու ցանկը: Այս վերջին երկու բաժինները, ինչպէս նաեւ յիշեալ 20-րդ դարու յաւելեալ գործիսը, բժանանդիր կերպով աւելցուցած է Ներենիկ Եպիսկոպոսը:

Նոր հրատարակուած գիրքին մէջի մնձ բացական, քանի Երարդ գործիսը, հետեւեալ գլխարաժանումները կը ներկայացնէ, այնքան կարեւոր որքան մեր յտ-եղեննեան եկեղեցական հոգեւոր վերականգնումը:

1. The Twentieth Century: Յրութակ հայութեան յտ-եղեննեան կացորինը:
2. The Catholicosate of Etchmiadzin: Գեղրգ Ե. Սուրեննեան եւ նահատակ Խորեն Ա. Մուրադբեկան Կաքողիկոսներու ճգնաժամը՝ Սովոտական ջրանին:
3. The Catholicosate of Cilicia: Կիլիկիոյ Սահակ թ. Խապայեան Կաքողիկոսի բռնի գաղքը դէպի Երուսաղէմ եւ Հայէպ, եւ ի Վերոյ Կաքողիկոսութեան վերջին կայքը՝ Անրիիա:
4. The Patriarchate of Jerusalem: Եղիշէ Դուրեննեան Պատրիարքի եւ յաջորդներուն գահակալութիւնն ու Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան վերազարօնը:
5. The Patriarchate of Constantinople: Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքութեան ճգնաժամը թեմական Թուրքիոյ ճնշիչ պայմաններուն տակ, Մեսրոպ Նարոյեան եւ Գարեգին

Խաչատուրեան Պատրիարքներու զահակալութեան շրջանին, եւ վերջնոյս աւելի հանդարս պայմաններու ներքու յառաջդիմութիւնը:

Այս բոլորի մասին Հերենիկ Սրբազնի կողմէ մանրամասնեալ կերպով տեղեկութիւններ տրուած են տասը խիս էջերու մէջ: Մեր եղակացութիւնն է վերեի մեր ըսածը: Երբ ունիս լաւագոյն բնագիր մը, այժմէականացած, ինչո՞ւ շիրատարակել զայն հրամցնելու համար լաւագոյն գիրքի մը նորոգեալ պատկերը: Ցաւաի է որ կը ծախսուին գումարներ, բարի մտրով անկասկած, եւ սակայն առանց մտածելու, եւ կամ այլոց կարծիքը հարցնելու:



ԻՄԱՍՏՈՒՆ ԽՕՍՔԵՐ ՀՈՍԿԵ-ՀՈՆԿԵ

Եթե քննամիները մի՛ ատէք կիրքով, որովհետեւ կրնայ ըլլալ որ հաշտուիք:

Ազահը իր ինչքերուն տէրը չէ, այլ ինչքերն են իր տէրը:

Եթէ իմաստութիւնը ուրիշին բանականութիւնն է, ուրեմն առաքինութիւնն ալ՝ սրտին:

Սարդիկ կառավարելու համար սահմանաւած իշխանաւորը պարտի ճանճնալ մարդերը:

Իշխանաւորներ կը տկարանան, երբ փորձեն օրէնքէն աւելի բարձր ըլլալ:

Կիրքերը զոհացնելէ աւելի մեծ հաճոյը մը կայ. այդ ալ յարքահարելն աննոնց:

◆ Ծատ խօսք ունեցող մարդոց քիչ գործ կը տեսնե:

◆ Ինչպէս որ զգեստը չգործածուելով ցեցելու կեր կ'ըլլայ, նոյնակը ալ մարդոց երէ անգործ մնայ մեղքերու ցեցով կ'ապականի:

◆ Ան որ ինքաջնիր գերին կ'ընէ սուտին: կը կորսնցնէ իր խօսքին հեղինակութիւնը եւ հետեւաքար ատելի կ'ըլլայ Աստուծոյ եւ մարդոց աշքին:

◆ Կեանքը կ'իմաստաւորուի այն ատեն՝ երբ ուրիշի համար կ'ապդուի:

◆ Երանելի է ան՝ որ չի ցանկար ուրիշի ունեցածը:

◆ Թերեւս աղքատին շատ բան կը պակսի, սակայն ազահին ամէն բան:

◆ Ժամանակը կը փոխէ նոյնիսկ դատաւորին ակնոցը:

◆ Սի՛ ըլլաք չարախոս նոյնիսկ ձեր չարախոսներուն:

◆ Ան որ չի գիտեր ժամանակին յարգը կը նշանակէ թէ ան չէ ծնած փառքի համար:

◆ Ծատ մոլորիններ ունեցողը շատ տերեր կ'ունենայ:

◆ Սոլորիինները ներել՝ առաքինութեան դաւաճանել է:

◆ Սուտը ծնունդ է տկար հոգիի, յեղեղուկ մտքի եւ յորի նկարագրի:

◆ Զար մարդիկ միշտ կը խուսափին առաքինի մարդոց հետ մտերմութեմն, որովհետեւ աննոց առաքինութիւնը կը խրտչեցնէ գիրենք:

◆ Եթէ ի վիճակի շնը ընելու այն ինչ որ ուզենք, ուրեմն ուզենք միայն այն ինչ որ կրնանք ընել:

◆ Երբ ոսկին խօսի՝ ամէն լեզու կը լու: